

Հրան. ՈՒՍՏՐԻ ՕԺԱՆԴԱԿ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽՈԽՄԲԻ ԹԻՒ ❶

ՊԱՏՐՈՒԼ

(Քեր. ԽՈԽՄԲԻ ԱՆԳՈՂՈՑ ՊՈՍՏԿԵՐ ԵՎ ԲՈՒ)



ԶԱՒՆ Կ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

1912

ԿԵԼԻԿԻԱՆ ՏՊԱ. ՊՈ. Պ. Ա.
ՊՈՍՏԿԵՐ

Գրայի բարության հայտ
Տ. Ա. Ռ. Կ. Կանաչջայրին
Առաջին մաս - միջին
Հունվար 15 1918



ԵՐԿԱՆ ԽՕՍՔ

ՈՒՍՏՐԻ ՕԺՄՆԴԱԿ ՖԵՐԱՍՊՆԱԿԱՆ
ԽՈԽԱ ՄՔ կազմուած է 1910 Մեց. 25 ին, Հ.
Ա. Ռ. Կուսակցութեան թերին տակ, նպատակ ունե-
նալով, Թատրոնի միջոցով, հայ ազգային զգացուե-
ները վառ պահել օսմանութեան մէջ, եւ օգնել հայ
զաղութին բարոյական, մատորական եւ արուեստ-
գիտական զարգացումին:

ԴԵՐԱՍՍՆԱԿԱՆ ԽՈԽԱՄԲԱ իր կարելին շրած է
ցարդ, Ամերիկանայ Թատրոնական Բեւին տաղու հա-
մար իր բաղաբակրիչ եւ բարոյացուցիչ դերը, եւ
բացաշերուած՝ հայ ժողովուրդին զնահատումնեն, ա-
մեն միջոց ի զործ պիտի ղճէ կատարելազորժելու դե-
րասանական արուեստը, եւ Թատեր ական զեղարուեստը:

ԴԵՐԱՍՍՆԱԿԱՆ ԽՈԽԱՄԲԱ իր կազմակերպու-
թեան մինչեւ հիմա, Ուստրի մէջ ներկայացուցած է,
Թագֆիի Սամուելը, ի նպաս Հ. Ա. Ռ. Կուսակցու-
թեան, Մելիքի Ալզիկը ի նպաս Տիկն. Որբ. Էնկ.-
րիսն. Արտակ Բ. Հին Ազրակի Ուսումն. Հնկ. թեան.
Վահան Մամիկոնեան ի նպաս Մորենիի Ուսումն.
Հնկ. թեան. Կոռնակ. Բոնակալին Մահը. Սահմա-
նակրութիւնը ի նպաս Եղեգիի. Ծառուկի, Մուռիի.
Հին Ազարակի Ուսումնասիրացներու: Ուայրելսվիի
մէջ, Բըռբնկող Կայձեր ի նպաս Հ. Ա. Ռ. Կու-
սակցութեան. եւ Պորտոնի մէջ, Յուլիոս Կեսար
Բազիլաշենի Ուսումնասիրացի ի նպաս:



ԳԵՐԳԻ ԱԼԻՔՍԱՆԵԱՆ

ԳԵՐԳԻ ՆՈՐՍԻԿԵԱՆ



Ուրսի ենի յայտարարելու, որ իւրաքանչիւր ներկայացում յաջողութեամբ պավուած է, եւ զոհացուցիչ հասոյր արտադրած՝ նպաստընկալներուն:

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՎԼԵՐՆԻԺՃԱՆ ԿՏՆՐԸՆԵՐԻՆ զամ իր տաճարութրան տակ ունի նաև Բրուսու Բ. Թիապարտը, Ա. Պետրոսի Զանգականարը, Գինեմոլերը, Ֆրանչո-Փրֆական Պատերազմ, Սեւ Հովեր եւն. բատերութիւնները:

Այս մեկ ու կես տարուան արդիւնալից զործունեութեռն մասնակցած են ի միջի այլոց Տիարք Կարապետ Յովակիմեան, Գեորգ Ալիքսանեան, Յարուբիւն Նախարեան, Գեորգ Նորովիկեան, Լեւոն Պետրեան, Նեան Իշիկեան, Խաչառուր Տեմիրենեան, Իգնատիոս Տ. Յակոբեան, Յարուբիւն Տ. Ղուկասեան, Սարգիս Գրիգորեան, Գրիգոր Սիմոնեան, Ալիքսան Պիլեգերեան, Բիլզանդ Ռոսիկեան, Բագրատ Գասապեան, Սուրեն Ալեքսանեան, Զաւեն Յովակիմեան, եւ Տիկնայք Զապել Ռոսիկեան. Մարտիան Տերուեան, Օրիորդ Մոբունի Կիլիկեան եւ Ալիքսանեան:

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՈՒՆԻ ԻՐ ՎԱՐՃԱԿԱՆ ԱԿԱՐԿԻՆԸ, ԻԻՆԳ ԱՆԴԱՍՆԵՐԿ ԲԱՂԻԱԳՈՎԱԾ, ԵՐԼՈՒ Stage Managerներ, ինչպէս նաև երեք անդամն բաղկացեալ Յանձնախումբ մը, որ կը հոգայ եւ կը հոկի բատերան զգեսներու եւ վարագոյններու պահպանութեան զործին:

Լիայոյս ենի թէ հայ համայնքը պիտի յաջալերէ անոր զործունեութիւնը եւ կազմակերպութիւննը, որ կը ձգտի աւելի լաւին ու կատարեալին:



ԻԳՆԱՏԻՈՍ ՏԱԿՈԲԵԱՆ

ԹԱՏՐՈՆԸ

Աշխարհի մէջ Գեղարուեստը կոչումը ունի մարդկութեան ստորին զգացողութիւնը բարձրացը-նել մինչև գեղեցկութեան մաքուր պաշտամունքին, նկարչութիւնը, քանդակագործութիւնը, այդ գեղարուեստին լուս և խորհրդազգած թարգմանութիւններն են:

Խօսուն Գեղարուեստներ ալ կան, որոնք՝ միացած նկարչութեան և քանդակործութեան, կ'ամբողջացընեն բուն ԳԵՂԱՐՈՒԵՄԸ: Անոնք կը կոչուին Բեմական Գեղարուեստներ, Այս կարգին կը վերաբերին Թատրոնը, Երգը կամ Օբերան, և Բեմասացութիւնը:

Գեղարուեստը ի՞նչ ձեւով ալ ներկայանայ մեզի, անիկա իր գոյներով, իր զիծերով, իր ձայնի թոթացումով միակ նպատակ մը միայն ունի, որ է, զգագի ընել զադախարեները, զգացումները, եւ այն անտեսանելի տենյանիներն ու յուզումները, որոնք մեր հոգիին խորը կը ներինեն: Գեղարուեստն է, որ բոլոր ձմարիտ գեղեցկութիւններու խորը ծածկուած բարոյական զեղեցկութիւնները երեւան կը բերէ, և աւելի աչքառու բնոյթ մը կուտայ անոնց, պառակով այն քողը, զոր բնութիւնը ձգած է անոնց վրայ:

Թատրոնը՝ իրեւե գեղարուեստ, աւելի մեծ նըշչանակութիւն մը ունի, անոր համար, որ ո՛չ միայն այդ բարոյական գեղեցկութիւններու յայտ-



ԲԱԳՐԱՏ ԳԱՍՏԱԴԵԱՆ

նութեանը կը ձգտի, այլ և պատմութիւնը կը վերապրեցրնէ՝ բեմին վրայ, այն տեսարաններուն մէջ, զոր փոխ կ'առնուռ անցեալէն, և այսպէսով ժամանակին միշտ գոյութիւն ունեցող անջրպիտը կը պատռէ, և զմեզ հանդիսատեսը կընէ անցեալի փառաւոր կամ տիսուր, յաղթական կամ յուսահատ զրուադներուն, եւ մարդկութեան համար ամենէն հոգեթով վայելքը պիտի րլլար, իր կեանքի օրերուն մէջ գէթ պահ մը ապրիւ, այն անձկութեան վայրկեանները, զոր իր նախնիք ապրեցան, և հանգիստենը ըլլալ այն զգայացունց իրադարձութիւններուն, որոնք իր ազգային կամ մարդկայնական պատմութեան նախօրեայ հիմերը եղած են:

Թատրոնը իր ազնուացուցիչ գերին մէջ, ո՛չ սոսկ պատմութիւն մըն է, և ո՛չ վիպական ցընորք մը. Անիկա ամբողջութիւնն է ապրուած կեանքին, և խտացումը՝ երազուած իտէալներուն. Պատմութիւնը իր հիմն է, վիպասանութիւնը՝ իր զգեստը, իտէալը՝ իր թոհչքը, և բնութիւնը՝ իր ժեխորը. Թատրոնը՝ մեղուին պէս կը հաւաքէ բուլոր ծաղիկները, բոլոր բոյլերը, ճշմարիտ գեղեցկութեան մեղրը շինելու համար բոլոր այն հոգիներուն, որոնք ազնուանալու, բարոյանալու պէտքը կըզբան իրենց մէջ: Հոգին ու գեղեցկութեան մէջ գալտնի ներգանակութիւն մը կայ. երկուքը իրարմով կը սնանին, զիրար կ'ամբողջացընեն, «Հոգին ու Դեւեղկութիւնը, երկու աստուածային քոյրեր են, մին քողարկուած և միւսը ճառագայթաբձակ, որ մարդը, այս նոր Արգոնաւորդը, կը տանին կեանքի ու կիրափ ծովերէն անդին զէպի հեռաւոր աշխարհները»: Եւ Թատրոնը՝ իր այս զերին մէջ զեղեցիկ և Յոյսին նևան, եւ զօրաւոր՝ Սուրբութեան պէս:



ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Շէիքսրիբէն ի վեր, որ թատրոնին Հայլը կը
նկատուի, թատրոնը ձգտեցաւ իր կատարելազոր-
ծումին։ Անիկա հետզհետէ եղաւ պատմական, քը-
նարերգական, վիպական։ Իպոէն իր գրուածքնե-
րով հիմունքը դրաւ «Կոխի Թատրոնին» և Մէթէր-
լինկ՝ «Երազի Թատրոնին»։ Առաջինը ցոյց տուաւ
թէ «մարդիկ միանգամայն պէտք ունին մատչելի
իտէալի մը, երկրի վրայ, և իտէալի մը աստուա-
ծային այլուրին»։ իսկ երկրորդը, թէ՝ «իտէալ մը
ունենալ, կը նշանակէ վերանցական և բացարձակ
ճշմարտութեան մը հաւատքը ունենալ»։

Թատրոնը իբրև շինիչ և բարոյացուցիչ գեղա-
րուեստ, երեք մասեր կը պարունակէ իր մէջ։ Խա-
ղին նիւթը կամ բիեսը, արուեստաւորը կամ դերա-
սանը, և թատերտկան զարդանկարը կամ սկնոր
(decor)։ Եթէ թատրոն իր վրայ չմիացընէ այդ
երրորդութիւնը, կ'իշնայ իր բարձրութենէն, և ը-
կրնար պէտք եղած չափով ազգել հոգիներու։ Դե-
րասանին կատարելութիւնը կրնայ յաճախ մոռ-
ցընել տալ բիէսին գրական կամ գեղարուեստա-
կան թերութիւնները, բայց ամենէն վոեմ բիշնե-
րը անգամ իբրնց գեղեցկութենէն կը մերկանան
անձարակ գերասաններու բերնին ու ժերերուն
մէջ։

Սթէյճին զարդանկարը, պատշտճուած իւրա-
քանչիւր բիշնավ զանազան տեսարաններուն, ան-
հրաժեշտ պայմանն է խաղին արտադրելիք ազդե-
ցութիւնը շինելու համար և դերասանին պարտքն
է, այդ ժեսրը ստեղծելէն վերջ, ինքզինքը ամրող-
ջութին պաշշաճեցընել, այդ արուեստական միջա-
վայրին, հոն ապրիլ իբրև իր բնակուն միջավայրին
մէջ։ իբր թէ իր կեանքի այդ վայրկեանին պայմա-
նը եղած ըլլար անիկա, և իր ճշմարիտ արուես-

տագէտի վարուսղութեամբ կենդանացրնել վարա-
զոյըներուն մեռելութիւնը:

Թատրոնի մէջ Տէֆորին աղղեցութեան մասին,
երբ երեք միծ երգչուհիներու կարծիքը հարցուե-
ցաւ, անոնցմէ Շրոտէր բաւաւ. «Տէֆորները պա-
տուներու և գոյներու խաւանուրդ մըն են միայն,
բայց անոնշ կրլան ա'յն, ինչ որ ես կուզեմ. Անոնք
կը կենդանանան, որչափ ատեն կ'ապրին. Վայր-
կեան մը վեր մեռեալ նիւթի կը վերածուին
Բայց այն վայրկեանին, երբ ես կ'երգեմ, ծառերը
կը սօսափէն. ծաղիկները կը բուրումնաւէտեն,
ջրվէճները կը փրփրին, աստղերը կը փայլին, փո-
թորիկը կը փողփողէ, և կ'որոտայ. Ա'ն որուն
այս բանը չէ՝ պատահած, ո'չ չողացած է ինքնին,
և ոչ ալ որոտացած»: Ճշմարիտ գերասաններն են,
որ այսպէս՝ իրենց հանճարով, սրբյանին ու անոր
Տէֆորներուն լիզու կուտան:

Ըստած է. թէ արուեստ՝ ընկերութեան մը ցո-
յայումն է, եւ արուեստառոր՝ տրուսծ միջավայ-
րի մը արդիւնիքը Եթէ Հայ թատրոնը Ամերիկայի մէջ
չգտնէ իր ազնուացումը, պիտի նշանակեր. թէ հայ
ընկերականութեանը պէտք եղածին պէս դու չէ
բարձրացած գեղեցիկ և մաքուր ցոլոցում մը կա-
րենալ արտազրելու, և արուեստաւորին տալու
համար իրմէ պահանջուած կատարելադործումը:
Երկուքն ալ, արուեստն ու արուեստաւորները քա-
ջալերութեան պէտք ունին, իրապէս կարենալ ծա-
ռայելու համար իրենց աղնուացուցիչ զեղեցկաղի-
տական գերին մէջ:

Եւ ալ ժողովուրդին կը մնայ քաջալերն Հայ
թատրոնը:

ԹԱՏՐՈՆԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Տ. Ա. Շ Ո Տ Ե Ս. Կ.
(ՎԱՀԵ-ՎԵՀՈՒՅԻ)

Սիրելի Հայրենակիցներ,
Ներեցէք ինձ որ ձեզ այսպիսի հանդիսաւոր ժա-
մու մը զուարթունակ տրամադրութիւններէն հեռա-
ցընեմ պահ մը. և աւելի լուրջ խնդրոյ մը շուրջ
հաւաքեմ ձեր մտասեւեռումները:

Այն աշխարհը որուն մէջ կ'ապրինք, թատերա-
քեմ մ'է, ուր պահ մը հզօր աշխարհականներ ա-
սուզներու պէս կ'երեւին ու կ'անհատանան:

Ուր ազգեր, կամ անհատներ մերթ կը բարձ-
րանան երջանկութեանց ու վայելքներու վերաշ-
խարհը, ուր քաղաքակրթութեան և զարգացման
գագաթնակէտը, և մերթ կը թաւալին տանջանքը
ու տգիտութեան տղմուաններուն մէջ:

Ուր երեքն Տիգրան մը Հայաստանի սահման-
ները մինչև Միջերկրականը կը հասցընէր, և մերթ
այդ խեղչ ազգին հատարեկորները իրենց մեռել-
ները հովին յանձնելու ափ մը զերեզման հաղիւ
կ'ունենան:

Ուր պահ մը Աղեքսանզր Մակեդոնացին Գոր-
դեան հանգոյցը կը կտրէ, և օր մը ինդոսի եղերքը
կ'արտասուէ:

Ուր ատեն մը Հոռվմի մէջ Փշէպէյներու և
Պատրիկներու մզած ցլական կոիւներու արիւնը
ամբողջ Միջերկրականը կ'ողողէ:



ՎԱԶԻ ՎԵՀՈՒԽԻ Եւ Եղբայրը ՄԻԶՐԱՆ ԱՇՈՏ

~~Աւր օր մը Անհիբաղ Ալպեանց ձիւնապատ
կատարներէն իր զօրաց իտալիոյ մառախլապատ
դաշտերու չքեղութիւնը կը նկարազրէ, և օր մ'ալ
իր մատանոյն տկին տակ պահած թոյնով հրաժեշտ
կուտայ իր կենաց:~~

~~Ուր կ'ըսեմ պահ մը Գաղիական Առիւծը՝ Նա-
րուէսն Պանափարթ գէպի Վաթէւլօի գաշտը կը
խոյանայ, և պահ մը վիրջ իր աքսորավայրին մէջ
իր փառքը կողրայ կոչելով, «Able was ere he saw
Elba».~~

~~Ուր օր մը Լուգովիկոս ՓԶի օրով Ֆրանսայի
և առաջարկութիւնն ատեն նոր աշխարհի մէջ արիւ-
նոտ ահաելի տռամմիեր կը գործուի՞ն:~~

~~Այս վերջապէս արհաւեիրք ու երջանկութիւն,
գիւցազնութիւն և ոճիր, կեանք ու գամբան զիրար
կը խաչաձեւեն:~~


~~Ահա, այս Ատակերտեմին վրայ ամեն ապրող
էակ, ամեն գործող մարմին, խոկացող միտք և
բարախող սիրտ գերասան մ'է կատարելու համար
իր իսկ գերը:~~

~~Եւ երբ կեանքը ինքնին գեր մըն է, ու աշ-
խարհ թատերավայր, կ'արժէ որ շատ լրջութեամբ
և հոգածութեամբ վերաբերուինք մեր թատրոնին
և stageին հետ:~~

~~Հայերս նամանաւանդ շատ բան ունինք սոր-
վելիք անկից, բանի որ արիւնով ծնած և ար-
ցունքով միլատուած տառապեալ ազգի մը տարա-
գիր զաւակներն ենք:~~

~~Դարձնենք պահ մը տիսուր անցեալին թաւա-
լով մոգական գլանը և շատ շուտ պիտի նշմարենք
կենկթիմուրեան Սև Հոգերը ու Համբահան հոսող
արեան գետակները:~~

~~Այս, Հայերս որ շատ երկար քչուելով բազզի ու~~



ԼԵԿՈՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ճա՛լառագրի կրկնակ սաստկացունչ հովերէն, 1895ի ջարդերէն ցիրուցան աարագրի կեանքը սկսանք ապրիլ, ու յետոյ Սահմանադրութեան մշուշապատ արշալոյսէն պատրած խորհեցանք թէ Աստուած Հայու արեան թոյրէն ու բոյրէն յագեցած էր այլեւս, թէ կը զթար վերջապէս, թէ երկին կը ժպտէր հարթելով իր մասը ճակատը, և որ, աւա՛զ, էն շարաւալից խոցերէն մին յետայնու ստացանք, և ոսկեղինիք անուրջներէ յետոյ տիտուր իրականութեան տոշե զարհուրեցանք՝ կրնանք շատ փորձառական դասեր առնել stageէն:

Խնդրեմ պահ մ'ալ եկէք ինձ հետ և ըսէք թէ արդեօք բի՞շ զոներ տուած էինք բոնապետութեան և կուտանք այսօր, սխալ հասկցուած ազատութեան, քիչե՞ր կըսե՞մ զեհաբերուած էին Մասիսի խաչին վրայ, կամ Վոսրորի ջուրերուն մէջ, սակաւթի՞ւ նուրբ ու սուրբ Հայունիներ բոնաբարուած, պաշտօն արտօսրաչիթեր զլորած հն անմեղունակ մանկանց թոթոչիկ այտերէն վար:

Ինչո՞ւ Հայլենեաց հգեմնաբոյր վայրերուն մէջ, ուր բնութիւնն այնքան չբնաղ, այնքան պերճախօս է, փայլուն լուսնակն ու վէտլէտուն աստեղք ամպերու հերձուածներէն շաղ ու շող, սէր ու ժըպիտ չի ցողէին փոխան կրիկիացիին բաց երդիքն վար թափիծի թոյնը թափելու . . . :

Ինչո՞ւ գարնանալին կանանչ մարգերն չի խայտային, սփոփանաց մեղեգիներ չ'հիւսէին առուակներու եղերց վրայ փթթող համեստ մանուշակին բոյրէն, շառագնոս վարդին թոյրէն, սոխակին դաշլալէն և զիփիւոին չունչէն:

Մանենք, ա՞հ, մանենք, բայց առանց սալսուալու առանց ինքինքնիս կորսնցընելու աստհան տրրամելու, մանենք Հայ ընտանեկան սեմէն ներս և



ՆՇԱՆ Ի ԶՄԷԼԵԱՆ

գտնենք թէ ի՞նչ խոցեր, թագուն ի՞նչ վիշտեր կը վիտան մերթ վառ և մերթ մարտած օձախին չուրջ:

Հոն Հայը կը տառապի տգիտութեան և աղբասութեան ճիրաններուն մէջ, բոնաւորին թաթին տակ: Հայ մանկիկը փոխան իր շրթներէն ժըպիտ հոսելու, պուպուճի աշերէն աղի արտօսր կը քամէ: Հոն երիտասարդն իր հասակին յոյզերովը կօրօրուի, առանց յոյս մը նշմարելու չատ հեզ կը տառապի վաղահաս ոէրէ մը և չատ չուտ գերեզման կը դիմէ:

Այս արհաւրալի ու զահանդական, զարհուրելի և անէացնող տեսարաններուն առջև սթափինք պահ մը և Կէօթէի պէս պոռանք. ԼՈ՛ՅՍ, Ա.ԻԵԼԻ ԼՈ՛ՅՍ, պոռանք ու փնտոենք ուսման, դաստիարակութեան ու կրթութեան լոյսը:

Փոքր խելապատակով մը օժտուած մահկանացու մարդը թերանայ կամ թուլանայ, տառապի և տապալի ալ՝ գեռ յոյս և կարելիութիւն կայ կըրկին շտկուելու և զօրանալու, վայելելու և զուարթանալու, որուն էն աղդու միջոցը կրթութիւնն է: Եւ կրթութիւնը տարածելու համար որքան որ ընտանիքը, գպրոցը և եկեղեցին մեծապէս կը սատարեն նոյնքան եւս հասարակական հաւաքոյթները և թատրոնը կարող են սատարել:

Փ
Պ

Դուք, գերասան բարեկամներս, այսբերին վրայ իրական պատկերները ներկայեցէք Վարդանի ասպետական հոգւոյն և կրօնի նախանձաւորութեան, և Վահանի ազգասիրութեան, պատկերները կ'ըսեմ ճշմարիտ և աղնուացընող սիրոյ, մայրական գործանաց և անձնուիրութեան, ազգային խոհեմ գործունէութեան և միաբանութեան, այն ատեն չատ

գիւրին պիտի ըլլայ ազատիլ շատ մը կոկծացնող
տուամներու կոտտամնըներէն:

Ծուառվ փոխան փցուն հերոսներու՝ անձնա-
զոն ազգայիններ, փոխան սովինստներու՝ ձիրքով
օժտեալ ատենախօսներ, փոխան ծոյլ ու գանդաղ
չաղակրատներու՝ զործունեայ արհեստաւորներ, փո-
խան թուղթէ Դազաղներու՝ շինիչ գրականութիւն,
և փոխան լացի, խինդ ու ծիծաղ պիտի գանենք
ամեն ուրեք և յուսոյ առաջը անբեկբեկ պիտի
փայլի Հայ հորիզոնին վրայ:



Եւ զուք, Սիրելի Ազգակիցներ, ամենդ որ կը
սիրէք Հայը մտաւորապէս, բարոյապէս. Փիզե-
քապէս և տնտեսապէս աւելի բարձր մակարդակի
մը վրայ տեսնել, բաջալերեցէք այն ամեն ջանփերը
որ ձեզ համար կըլլան. սիրեցէք Հայ թատերաբեմը
և Դերասանիկները:

